

Ամիջապէս կը բռնեն: Տիարային կը կրթնի:

Վերջին նիգով մ'որ հեւքն է հոգեվարժին լըրացող՝
«Ճուհա՛ր... Ճուհա՛ր...» կը ձայնէ...

Գուրսէ՛ն՝ չարգո՛յժ աքլորներ
Կանչերն իրենց առաջին կը ձգեն ահա՛ քառէ քառ...:

— Մե՛ծ է հաւատքն՝ իրա՛ւ որ՝ գիւղացիին եւ արդար...:

ՎԱՐՈՒԺՆԱԿ

ՓՇՐՈՒԱԾ ԸՆՏԻՐ ԱՆՕԹԻԸ (*)

Տարիներէ ի վեր գրեթէ երբեք ուրախ չեղող Եկեղեցին, համատարած սուգի մը տակ լուռ կը հեծէ, ողբացեալ Բարդէն Ս. Կաթողիկոսի կսկծալի մահուամբը: Միջերկրականի ծիծաղկոտ ու մշտակապոյտ մէկ ափին վրայ, Անթիլիասի աւազուտքներուն մէջ բարձրացող անշուք ու պարզունակ Վեհարանի մը մէկ անկիւնը, զինուորականի մը երկաթեայ պարզ մահճակալին մէջ, զինուորի մը կեանքը ապրող Հայրապետը փակեց իր աչքերը, չարաթ մը տեսող շարչարանքէ եւ հոգեկան կծկումներէ վերջ: Պարզ անկողնի մը վրայ մեռաւ, իր ամբողջ կեանքին մէջ պարզութիւնը միայն սիրող բայց Հայ Եկեղեցւոյ ամենէն արժէքաւոր սպասաւորներէն մին:

Կարելի չէ՛ երբեք խորհիլ ու քննել թէ ինչո՞ւ համար այսքան կանուխ բաժնուեցաւ մեր պատուական Հայրը, երբ դեռ նոր պիտի սկսէր հետապնդելու իր ծրագիրներուն ամենէն կարեւոր մասերը:

Մեր աչքերուն առջեւ օրերով հիւանդապին վիճակ մը անցուց, մեր աչքերուն առջեւ հոգեվարքի դալարումներուն սրտովին տակաց, մինչեւ որ իր զօրաւոր զգայարանքները հետդհեակ դադրեցան գործելէ, եւ աչքերը փակեց

մեր աչքերուն առջեւ, ու նոյն մեր աչքերուն առջեւ է որ իջուցուեցաւ սա քովնտի մատրան մէջ բացուած փոսը, եւ սակայն հակառակ բոլոր այս շօշափելի եւ իրարու յաջորդող դժպէտ տեսարաններուն, դժուար կը հաւատանք թէ Ան մեռաւ:

Նախախնամութեան տնօրինութեանց առջեւ խոնարհելով հանդերձ, շէնք կրնար լսմբունել թէ ինչո՞ւ համար այսպէս եղաւ, ու փշրուեցաւ պատուական անօթ մը: Հողէ կամ ապակիէ անօթ մը կամ պարզ բաժակ մը, որուն ձեւին եւ բերած շնչին ծառայութեանը վարժուած ենք, երբ յանկարծ կը սահի մեր ձեռքերէն ու վար իյնալով կը փշրի, պահ մը ստամ կը մնանք այդ փշրուած կտորներուն պարզած խղճալի տեսարանին առջեւ, կարծես մեծ վիշտէ մը զարնուած ըլլայինք: Ի՞նչ էր արժէքը այդ ջախջախուած անօթին. բայց անոր յեղակարծ փշրումը վիշտ կը պատճառէր մեզի, վասնզի ան ընտանին էր մեր կեանքին, անոր վարժուեր էինք, ու անոր այս ձեւով խորտակումը մեզի ցաւ կ'առթէր:


Հապա ի՞նչպէս չվշտագնիլ՝ յանկարծ մեր աչքերուն առջեւ փշրուած թանկագին անօթի մը վրայ, ոսկիով կաղապարուած եւ ազամանդէ զանակներով ճոխացուած անօթի մը վրայ, որ լեցուած էր աննման զիտութեամբ, անսահման բարութեամբ եւ անսահման շնորհքով ու միւրքով: Ահա ա՛յսպիսի փշրուած պատուական

*) Այս տողերը ամփոփումն են դամբանական այն փարոզին որ խօսուեցաւ Ս. Քառասնից եկեղեցւոյ մէջ, Օգոստոս 2ի կիրակին:

անօթ մըն էր որ իրեն հետ խորտակեց նաև մեր սիրտերը :

Ողբացեալ Սրբազան Հայրապետը ինկաւ անժամանակ, կեանքին ու գործերուն ծրագրին կիսատ ճամբուն վրայ, նման այն նկարչին, որ օրերով երազելէ յետոյ իր յղացած պատկերին վրայ՝ իրը իր ամենէն հսկայ երկունքը, անցաւ իր կտաւին առջև ու գայն լեցուց մատիտի

թեթև ստուերներով, ու երբ պիտի սկսէր իր երանգապնակը իրը նիւթ ծառայեցնել իր երկնած գաղափարին, գոր շօշափել կը կարծէր նոյն իսկ թանձր կտաւին վրայ, ու հազիւ յառաջացած՝ հոն դրած կենդանի գոյներու ներգաշնակութեանը մէջ, արուեստագէտը կ'իյնար յանկարծ, կէս ճամբուն, լքելով իր հանձարին գեղեցիկ երկունքը :



Բարգէն կաթողիկոս իր մահուան անկողնին վրայ. — Արտաւագդ արքեպս. կը հսկէ անոր սնարին :

Բարգէն Հայրապետ ինկաւ անժամանակ, նման այն արձանագործին, որ օրերով թափառեցաւ գտնելու լաւագոյն մարմարը, որուն ծոցէն պիտի ստեղծագործէր հրաշակերտը իր բարձրագոյն յղացումին : Ու երբ գտաւ իր ուզած նիւթը, գայն գուրգուրանքով փոխադրեւ իր աշխատանոցը, ուր տաճարի սարկաւազին նման, ուսերուն անցուց սպիտակ շապիկը և կոշտ զանգուածին առջև ծնրադիր, իր մուրճովն ու քերիչովը սկսաւ գայն ձեւաւորել, ու երբ արուեստագէտը կը սկսէր ժպտիլ արձանին տակաւ մարմնաւորուած գեղեցկութեան առ-

ջև, որ վերջնական հանգրուանը չէր անշուշտ իր բրիչի հարուածներուն, ինկաւ յանկարծ ու հազիւ նուազուն աչքերը կրցան ճանչնալ մեծութիւնը իր հոգիին ալիքներէն բարձրացած գեղեցկութեան բազինի շրջապատի ստուերներուն :

Տարբարագդ հովուապետը ինկաւ անժամանակ, նման այն քերթողին, որ տարիներ շարունակ որոներ էր սրբազան հուրը իր հոգիի պայքներուն ու երբ լեռներու սպիտակ բարձրութեանց վրայ կամ ծովերու անյատակ կապոյտին մէջ գտեր էր ծիածանումը իր տեսիլք-

ներուն, ու հին դարերու տեսանողի մը նման, մազադաթի դէղերը ծունդին վրայ հանդէպուցած, հոն իր մեծ քերթուածը կը դրոշմէր, ու յամբօրէն կը բարձրանար դէպի աւարտը իր քնարին, սաստիկ ջերմին ու հեւումին հարուածին տակ՝ վար կը ձգէր իր փետուրը, ու մոմի մը պէս կը հիւժէր ու կը մարէր իր կոթողած փառքին առջեւ վայրահակ:

Այսպէս ինկաւ արիասիրտ Վարդապետը, ուխտաւորի իր ճամբուն վրայ վիրաւոր, նման իր աշխատանոցին մէջ տքնող զիտունին, որ իր կեանքը ուզեց ի սպաս դնել մարդկային վէրքերն ու հեծեծանքները մեղմացնելու սուրը նպատակին: Ու երջանկութեան մէկ պահուն՝ երբ տքնաջան աշխատութեանը բարիքը պիտի դնէր համամարդկային ծառայութեան սեղանին վրայ, յանկարծ կեանքին թելը կը փրթէր, հսկայ ուղեղին փոքրիկ ու անտեսանելի մէկ մազերակին պայթումովը:

Այսպէս մեռաւ աճա Հայ Եկեղեցւոյ թանկագին հովուապետը, որ, քառասունհինգ տարուան իր հոգեւոր ծառայութեան երկար շրջանին լիովին մարմնացուց Հայաստանեայց նահատակ բայց միշտ կենսունակ Եկեղեցին, անտեսանելի եւ աննիւթական տապանակի մը վերածելով Հայ Եկեղեցւոյ ոգին ու անոր խորհուրդը, զոր հաւատարմօրէն պտրտուց երկիրէ երկիր, մինչեւ հոռաւոր ծովերէն անդին, ամէն տեղ ուղելով բարձր բունել Եկեղեցւոյ պատմական ու դարաւոր համբաւը, երբեմն խիստ, շատ անգամ անոյշ դաստիարակութեամբ: Անիկա գոց զիտէր Հայ Եկեղեցւոյ անցեալի ձիւ պատմութիւնը, անոր վէրքերն ու թերիները . ու Եկեղեցւոյ ճշմարիտ վարդապետն էր Ան, իր բարձրագոյն

ծառայութեան մէջ նոյնիսկ, Անթիլիասի մատրան իր անշուք Աթոռին վրայ, Գպրեվանքի դասարաններուն մէջ կամ դարաստանին վրայ, Հալէպի Ս. Քառասնից կամ Ս. Աստուածածին Եկեղեցիներու մէջ, կամ վերջապէս սեւէ տեղ:

Պէտք էր տեսնել զինքը, այս տարուան Մարտի վերջերուն, երբ Լուսաւորչայ ոսկեծղի Աջը իր պարթեւ ձեռքին մէջ, օրհնութիւն կը բաշխէր բաղմահաղար ուխտաւորներուն, բացօթեայ տաղաւար – տաճարի շարժական բեմին վրայէն: Այն ի՞նչ եռանդ էր որ տեսանք բոլորս, երբ պատարագի ատեն, Ոսկերեքանի աղօթքը մէկի տեղ երեք անգամ կը քաղէր, յուզմամբ մը, որ զիւրաւ կը նշմարուէր արցունքի յորդ կաթիլներուն իր կենսունակ բերերու մէջ ծիածանումէն: Ու մանաւանդ պէտք էր տեսնել զինքը, երբ Ս. մեռոնի գրեթէ լեցուն ոսկիաշէն ու գեղանկար կաթասային մէջ, իրարու հտեւէ կը լեցունէր Ղազար Ջահկեցիի, Գէորգ Ե.ի եւ Սահակ Բ.ի օրհնած մեռոններէն մնացորդներ, յանուն... Հայ Եկեղեցւոյ միասնականութեան:

Լա՛ւ որ, տկարութեան օրերուն մէջ իսկ, կրցաւ օրհնել Ս. մեռոնը, Անթիլիասի տաղաւարին մէջ, որպէս զի լիացած ըլլար իր Հայրապետական աստիճանին պարտադրած հոգեւոր խրախճանքովը: Զգացած էք արդեօք թէ կրնար կարճ ամհաներ յետայ, մեծ անակնկալը պատահիլ:

Ի՞նչ կ'ըլլար, եթէ ողբացեալ Շահէ Սրբազանի դատնաղէտ մահէն յետոյ, ողջ մնար իր մեծ սրտակիրն ու դործակիրը: Խորհուրդ մարդկան, կա՛մք Աստուծոյ:

Հալէպ

ԱՐՏԱԻԱԶԴԻ ԱՐՔԵՊՍԿ.